



Դ. ՏՐԻ
4^ր ANNEE No.

-1-

HAÏ ARI

1934

ՄԱՅԻ
MARS



LORD BADEN-POWELL

○ HAI ARI ○

Revue Mensuelle

ORGANE DE L'ASSOCIATION DES SCOUTS ARMENIENS
Reconnue par le Bureau International de Scoutisme

*

Directeur :

Kourkène Medzadourian

Rédaction-Administration

3, RUE GUSTAVE-TRICARD
BAGNEUX (Seine).

○ Հ Ա Յ Ա Ր Ի Օ

ՊԱՇՈՆԱԹԵՐԹ ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ 1929-ԻՆ

ԿԲ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Յօդուածներ եւ դրամական առաքումներ ընել՝

Kourkène Medzadourian 3, Rue Gustave Tricard Bagnous (Seine).

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԲԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ֆրանսա, Սուրբ Հայոց տաճարի համար 20 ֆր.
Եզրակացութեան, Պատրիկա 20 ֆր.
Եւ ուրիշ երկիրներ 30 ֆր.

= ՀԱՅԸ ԶԵՄՔԵ ԿԲ ԾԱԽՈՒԻ 2 ՖՐԱՆՏ =



Դ. ՏԱՐԻ

ԹԻՒ

- 1 -

ԱՄՍԱԴԻՐ ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ

- 1 -

ՄԱՐՏ

1934

ՊԵՏԻՆ ԽՈՍՔԻ

ՄԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑ

Մեծ ուրախութեամբ է որ այսօր
դարձեալ Հայ Արիի մէջ իմ խօսք կը
շարունակեմ: Երկու տարուան դադա-
րումէ վերջ ամաքերթնիւ մէջմէղ
կուգայ դարձեալ շարունակելու հա-
մար այնքան օգտակար գործութեու-
թիւնը որ ամբողջ երեք տարի ան ու-
նեցաւ ի շահ մեր Միութեան:

Ինչպէս կը յիշեն մեր բարեկամները
եւ մեր սկառութերը, Հայ Արի-ն ի գին
մեծ զոհողութիւններու էր որ հրատա-
րակուեցաւ: Զանացին ամեն տեղ ան-
կեղծ գործակալներ եւ բարեկամներ
գտնել. միշտ բախտաւոր չեղանք եւ
ստիպուած էին սպասել որպէսզի մեր

ուժերով շարունակենք աշխատանքը:

Ներկայիս հիմնուած շատ զօրանք
տուեալներու վրայ, եւ օժանդակու-
թեամբ շատ երիտասարդ եւ սակայն ե-
ռուսնուն խմբակի մը վրայ Հայ Արի-ն
այս թիւն կը սկսի իր նոր շրջանը:
Վասահ ենք մեր բոլոր բարեկամները
ուրախութեամբ պիտի ողջունեն զինք
եւ բոլորն ալ պիտի ջանան տարածել
գայն, օգնել մեզ, որպէսզի Միութեան
պաշտօնաքերը որ ըստ օրէ յառաջ-
դիմէ:

Հակառակ տնտեսական ներկայ
տագիապին, հակառակ հայութեան
դժուարին կացութեան, քաջութիւնը

ունին հիմնուելով մեր բարեկամներու եւ մեր հարիւրատը անդամներու խոստումին եւ խնդրանքին, վերահրատարակել Հայ Արի-ն։
Անկասկած կը վարձատրուինք։

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՇԻԵՏԻՈՒԹԻՒՆ

Զատկին վեցերորդ տարին կը լրանայ մեր Միուրեան հիմնարկուրեան։ Առաջին երեք տարիներու ընթացքին Հայ Արի-ն միշտ տեղեակ կը պահէր մեր հայրենակիցները մեր Միուրեան գործունելուրինեւն։ Վերջին երկու տարուան ընթացքին Հայ Արի-ն դադրած ըլլալով չկրցանք մեր աշխատանքներին խօսիլ մանրամասն կերպով բոլորն ալ։ Թէեւ հայ մամուլը առհասարակ շատ համակրանքով վարուեցաւ մեզի հետ, սակայն մենք նախընտրեցինք մեր քերրով տալ մեր գործունելուրեան հաշուետուուր թիւնը։

Դատերը մեր լոռուրինը կը վերագրէին մեր տկարուրեան։ Անոնք որ վարժուած են ընթեանրապէս աղմուկնեւն եւ շնորհալից յայտարարուրինեւնը դատեւ կազմակերպուրեան մը զործունելուրինը վստահորէն կը հաւատային մեր բուլուրեանը։ Միայն մեր բարեկամներն էն որ մօտէն հետեւելով մեր գործունելուրեան գիտէն քէ աշխատանքով միշտ լաւ նամբու վրայ էր։ Միշտ քաջակերցին եւ սպասեցին նոր յադրանակերու։

Իսկ մենք աշխատեցանք։

Զանացինք մեր հիմերը ալ աւելի հաստատուն վիճակի մէջ դնել Փարիզի, Լիոնի եւ Մարսէլի շրջանակը վերջնական ապահով վիճակի հաստն։ Յոյսերնիս չենք կտրած եւ կը սպասենք որ մեր Վալանսի մասնանիւդն ալ իր շրջանով, առաջուց փայլուն վիճակին հասնի։

Շնորհիւ ներքին մեծ գրիողուրեանց Միուրեան ոգին մնայ միշտ բարձր, հիմնուած գրիողուրեան եւ լաւատեսուրեան վրայ։

Երբ պատահեցաւ որ մեր շարքերէն տղաք կամ խմբակներ յոգինեցան, նախընտրեցինք որ անոնք քաշուին գործունեայ աշխատանքէն, վոխարինն ցինք գիրենենք նոր ուժերով, չմոռնալով սակայն միւսներուն մատուցած ծառայութիւնները վեց տարի առաջ։

Մեզի համար ամենամծ սխիքա -

րութիւնն եղաւ Միուրեան հիմնադիրներու ունեցած օգտակար դերը, եւ դիրքը առաջին նակատին վրայ։ Այս կարեւոր կետ մըն է որ պէտք է շեշտնեն։

Ֆրանսայէն դուրս ալ ծաւալեցաւ մեր շարժումը։ Երէ ֆինանսնդիրներ բանդեցին Պուէրէշի մասնահիւլը, անոր փոխարէն Եզիայտոսի շրջանին (Փահիրէ եւ Աղեխանդրիա) 300 սկանդումներու մեր Միուրեան դրօշին տակ անցնելնին ամենամծ դէպքը եղաւ մեր Միուրեան համար անցեալ տարի։

Սուրիա եւ Պարսկաստանի հետ մեր ունեցած աշխատակցուրիւնն ալ անկասկած շուտով իր արդիւնքը կուտայ։

Միջազգային սկանդուտական աշխարհին առջեւ մեր դերը միենինոյն հաստատ վիճակը ունի։ Դեռ աւելի ալ պիտի հաստառուի։ Կեուտէլէի ձեմպօրիին դէպքը ծանօթ է ամենուն։

ՕԳՆԵՑՔ ՄԵԶԻ

Եւ այսօր, Հայ Արի-ի նոր շրջանի առաջին բիւով կոչ կ'ընենք բոլոր անոնց որ կ'ուզեն օգտակար ըլլալ Հայ Սերունդին, օգնելու մեզ։

Անոնց որ վեց տարուայ ընթացքին միշտ մեր կողքին մնացին, — կ'ուզենք որ միշտ շարունակեն իրենց աջակցուրիւնը — շատ պէտք ունինք իրենց բարեկամութեան։

Անոնց որ վերապահուրեամբ վարուցան մեզ հետ իրենց ցոյց կուտանք մեր լեց տարուան գործունելուրեան արդիւնքը — չբախէր այս որ մեր հայրենակիցներն ալ բարեկամութեան դառնան մեզ։

Եւ վերջապէս անոնց որ չհասկցան մեզ եւ դեռ չեն համոզաւած մեր կազմակերպուրեան անհրաժեշտուրեան, կը խնդրենք որ հետաքրքրութիւն մեզմով, զան տեսնեն մեզ եւ նանչնան մեր գործը — անկասկած պիտի սիրեն մեզ։

Իսկ մենք այսօր անգամ մը եւս կը կրկնենք մեր հաւատով մեր իտէալին հանդէպ, եւ կը փափաքինք միայն եւ միաւն բարեկամներ ունենայ։ Ատելուրիւնն ու ֆինանսնդրուրիւնը դուրս է մեր յայտագրէն։ Կ'ուզենք օգտակար գործ կատարի եւ այդ, առողջ ու համերանքով իի մրնուրութի մը մէջ։

Ողոյնն Հայ Արի-էն, բոլորին եւ բոլորին։

ԳՈՒՐԳԻՆ ՄԵԾԱՏՈՒՐԵԱՆ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՎԻԿԻՆՆԱ ԵՒ ՊՈՒՏԱԲԵՇԹ



Աերի նկարը կը ներկայացնէ Հայ Արիները Վիկենայի Մխիթարեանց Վանքին մէջ ուր բնդունուեցան շատ սիրալիք կերպով Միաբանուրեան անդամներուն կողմէ։ Կեդրոնը Հայր Ակինեան, ազ կողմը Գ. Մեծատուրեան եւ ձախ կողմը

Արմիկ Զամալեան

Վարի նկարը ցոյց կուտայ միջազգային գրասենեակի տնօրէն Հիւլըրը Մարդիւ շրջապատուած հայ խմբակետներու եւ հայկական տարագով սկանդումը, հայ բանակալայրին մէջ, իրեն ի պատիւ տրուած քէյսերական մը ընթացքին։

ՄԵՐ ԱՊԳԱՅԻՆ ԴՐՈՇՎԱԿԻ

Բուլոր այն ապգերը որոնց աւանդութիւնները խորունկ եւ լրիւ կերպով կը պահուին երիտասարդութեան մէջ, ուժով ազգեր են:

Ապգային աւանդութիւններու մէջ կը խոտանան ցեղի մը առաքինութիւնները եւ իտէալները դարերով մշակուած:

Այդ մէծարմէք ժառանգութեալքը զինուած երիտասարդութիւնը ուժի եւ ինքնավտահութեան զգացում կ'ունենայ իր մէջ, որքան ալ վտրքը ըլլայ անոր ապգային հաւաքականութիւնը:

Ապգային արժանիքներու եւ իտէալներու խորհրդանշանը կը հանդիսանայ ազգի մը գրօշակը: Ասոր համար ալ Դրօշակի պաշտամունքը երիտասարդութեան մը համար ցեղային հաւատամքի բնոյթը ունի:

Մեր Ապգային Դրօշակը — Կարմիր, Կապոյտ եւ Նարնջագոյներու համար գրութիւնը կը ներկայացնէ:

Տարբեր բացարութիւններ կը ուրախ այս համադրութեանը:

Հստ ումանց կարմիրը կը յատկանչէ Հայկական ցեղի երազանքը որ մէր Հայրենիքն վրայ դարերով հեղուած հայկական արիւնը — կազոյտը՝ երկնքի եւ լիճերու վճիռութիւնը ունի եւ երսրդը մէր ոսկեղօծ արտերու օրհնութիւնը:

Հստ ուրիշներու մէր երեք զոյները կը ներկայացնեն պատմական Հայուատանի երեք հատուածները արեւմրտեան, արեւելեան եւ հարաւային:

Կրնան ըլլալ եւ այլ բացարութիւններ:

Էականը այն է որ Հայ ժողովուրդը իր ձականագրական մէկ պահին երբ Ցեղի եւ Հայրենիքի լինել թէ չլինելու խնդիրը կ'որոշուէր, այդ եռագոյնի հովանու տակ դառւ իր փրկութիւնը:

Եռագոյնի փաղփողանքին տակն էր որ Սարտարապատի դաշտին մէջ —

ինչպէս վարդանանց պատերազմի ժամանակ — հայ ժողովուրդի բոլոր արարական կամաց համար հաւածները արեւելահայ թէ արեւմրտահայ, հարուստ թէ աղքատ զիւզոցի թէ քաղաքացի մէկ սիրտ եւ մէկ հոգի զարձած կուրծք տուին անազորոյն թշնամուն Հայրենիքի վերջի մնացորդները փրկելու համար:

Եւ որպէս հետեւ մէր ցեղային առարկանութիւններն ու իտէալներն ամենա ցայտուն կերպով հանդէս եկած են: Մէր պատմութեան ձականագրական պատմութեան, ուստի եւ Սարտարապատի Եռագոյնի վրայ դրօշամած պէտք է նկատել մէր ապգային լաւագոյն աւանդութիւններու կնիքը:

Ահա թէ ինչ կ'ըսէր 1908-ին Լորո

Պէյտրի Բառելլը ապգային գրօշակի

պաշտամունքի եւ պաշտամութեան մասին:

«Յիշեցէք: Զեղմէ իւրաքանչիւրի նըւիրական պարտականութիւննէ այնպէս ընել որ մէր գրօշակը յաւիտեան ծածանի: Ասոր համար, դուք անգամ ձեր արիւնը չպիտի խնայէք, ինչպէս որ չեն խնայած ձեր հայրերը: Օր մը ամէնքս ալ պիտի մեռնիք: Քանի մը տարի աւելի կամ պակաս տարինը կարեւութիւն չունի մէր պատմութեան համար: Սակայն եթէ ձեր բնական մահէն քիչ մը առաջ մեռնելով դուք կը ընաք արպելք հանդիսանալ գրօշակի անկումին, այսո, ձեր մահը արժէք կը սոտանայ:

Խորհեցէք ասոր վրայ: Եւ միշտ պատրաստ եղէք մեռնելու ձեր գրօշակի համար երբ հարկ ըլլայ:


Խնդնազուղութեան պատրաստակամութիւնը այնքան մէծ պէտք է ըլլայ ձեր մէջ որ երբ վայրեկանը գայ դուք կարենաք վատահօրէն առաջ նետուիլ առանց մտահոգուելու կը սպաննուիք դուք թէ ոչ:

Եթէ ձեր հակառակորդը տեսնէ որ դուք վճռած էք սպանել կամ սպաննուելու, հաւանական է որ նա ձեզ բապահուելու համոյշքէն հրաժարուի »:

Նոյն մտածումով է որ մէր Ազգային Հիմնի անմահ հեղինակը կը սեւեսէ հայ երիտասարդութիւնը աղգային դըրօշակի վրայ, լսելով « «Նայիր նրան երեք դոյնով նուիրական մէր նշան » ...

Հայ Արքները որոնք մէր ապագայ Երիտասարդութեան Մատեան դունդը կ'ուղեն հանդիսանալ պէտք է խորունկ հաւատով փարին հայկական գրօշակին, անոր մէջ տեսնելով երաշխիքը այն հերոսական ձիգերու որ մէր ցեղը երաշխիքը հոր հայ աղարին թափած է իր աղդային ուղին ու զիմագիծը անվթար պահելու համար:

ԱՐՄԻԿ ԶԱՅՍԱԿԱՆ ԴՐՈՇՎԱԿԻ



ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԳԱՀԱՊԱՀ ԽՇԱՍԱՆ ՀՈՐԹԻ ԵՒ ԼՈՐՏ ՊԵՅՑԸՆ ԲԱՌԻԼ ԵՐԲ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌՋԵՒԵՆ ԿԱՆՑՆԻՆ ԵՒ ԿԸ ԲԱՐԵՒԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇՎԱԿ



ԽԱՂԲ ԵՒ ԱՆՈՐ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԱՐԺԵՔԸ



Զամանաս մարդոց համար խաղը առօրեայ կեանքն գուրս գալու զուարձանալու առիթ մըն է միայն : Երախային համար այդպէս չէ սակայն . խաղն է որ կը կազմէ իր կեանքն կարեւոր մասը :

Խաղը կեանքի պայքարին պատրաստելու բնական նամբան է : Խաղալով է որ երախան կը զարդացնէ իր մարմինը եւ իր իմացականութիւնը . խաղալով է որ առաջ կուգայ իր աչքարացութիւնը , արագաշարժութիւնը և այն բոլոր աւելաները որոնք պիտի կազմեն հիմքերը կազմակերպուող անձնաւորութեան : Խաղերու ընթացքին կը ծաղկի երախայի «հայր» . այն ազատութեան չնորհիւ որուն կը վայելէ իր խորին բնութիւնը կ'արտայալուի եւ կը զարդանայ :

Խաղերու նիւթը մեծ մասամբ չափահաներու ըրածները կապկել ըլլալով անսակակ մը դերասանութիւն կը դամակ երախայի համանակ մը կը մնայ եւ այն երախան որ պէտք եղածին չափ չէ խաղացած խաղընկերներու հետ միշտ կը մնայ աւելի առանձնացած աւելի մը զիտու եւ թերեւս աւելի «անշնորհք» : Խաղը չպատրաստեր միայն կեանքի համար այլ հասարակական , քաղաքացիական կեանքն . ուրեմն երախան խաղալով իրեն տրուած մանկական պարտականութիւնն է որ կը կատարէ :

Փոխանակ երախային բնական պահանջներու , ձգտումներու ընդդէմ երթալու այլ պահանջները եւ ձգտումները օգտագործել երախան աւելի լաւ ձեւով կրթելու , այս է եղած նոր մանկավարժական դրութիւնը , եւ այլ է զարձած սկառուտական խոկական մեթուր :

Խաղը մանկավարժական տեսակէ - տէն կարեւոր չէ միայն նրանով որ խաղալով երախան կը մարզուի այլ մանաւանդ որ խաղի ընթացքին ան (մանաւանդ փոքր հասակին) այն գիտակցութիւնը չունի կամ չփորձէր ունենալ որ ինք կը խաղայ : Երախան կը խաղայ ինչպէս չափահաս մարզը իր գործի գլխին կ'աշխատի . ան պարապան չնկատեր խաղը , այլ կը խաղայ մարող որոտ նուիրուած եւ կրքով :

ԱՆՁՐԵՒ ԿՈՒԳԱՅ.

ԻՆՉ ԽԱՂԱՆՔ ՍԵՆԵԱԿԻՆ ՄԷՋ

ՇՆԱԶՈՒԿԵՐՈՒ ՑԱՐՉԱԿՈՒՄԸ

Ովկիանոսին մէջ նաւը ընկղմած է :

Սարսափելի փոթորիկ կայ , ալիքները նաւեին աղաստարար մակոյիները պոկած-եւ ատրած են : Հաղիւ թէ նաւաստիները կրցեր են տախտակիներ կարել , երար միացնել լաստ մը չինել եւ վրան ապաստանիլ նաւեւ ծովին տակ երթալին առաջ :

Այնքան չուտ էր անցած այս ամէնը որ նաւաստիները ջուրը ինկած էին , երբ լողարվ մօտեցան եւ փորձեցին լաստին վրայ ելլել , լաստը շատ փոքր եկաւ : Ստիպուած նաւաստիները նրանուած ստքերնին ջուրին մէջ եւ կը նային միշտ հեռուն աղաստարար նաւ մը վիտուուկին չերկու լրագրի կտոր (10 սմ . × 60 սմ . ամրացած պղպիկ գամով մը) : Շնաձուկերը (միւս վեցնեակը) պիտի զան նաւաստիներու «ուսքերը » փրցնեն : Եթէ յաջողին երկու ստք կորսնցուցած նաւաստին մեռած կը հաշուուի եւ սեղանին վրային պէտք է իջնէ : Նաւաստիներուն զինքը թղթէ գնդակ մըն է , մէկ մէջթրանոց չուանի մը կապուած , ատով է որ կը զարնեն յարձակեցան լաստին վրայ փորձելով փրցնել նաւաստիներուն ստքերը : Տեղ չկար որ նաւաստիները ստքերնին վեր հանէին : Բարեբախտարար քանի մը զէնքեր կային իրենց մօտ : Ամէն մէկ զէնքը ձեռին կը կրակի յարձակող չնաձուկերուն վրայ . բայց ամէն սպաննուած չնաձուկի տեղ կարծես տասը նորեր կ'երեւային : Արգեօք նաւաստիներուն փամփուչները պիտի բաւէին մինչեւ աղաստարար նաւի մը համիլը ... :

Այս ձեւով երախային կուտանք խաղերու առասութեամբ եւ հետաքրքրութեամբ ոչ միայն զուարձութիւն այլ կը կարծեմ շատ խաղալ , ներդաշնակ եւ երջանիկ կեանք մը : Հեռու կը պահնաք գէշ աղղեցութիւններէն եւ կը ջանանք իր կրթութիւնը ամբողջացընել : Խաղով կը սորբեցնենք այս կամ այն բանը : Կը փորձենք ջնջել կամ զարգացնել բնաւորութեան կամ Փիլիքական այս կամ այն զիթը բարոյական չիմնական օրէնքները զործադրել տալով :

Ինքնին կ'երեւի թէ ինչ սքանչելի արդինքի կարելի է հասնիլ այս մեթուր լաւ օգտագործելով : Սկառուտթիւնը չփոխարիներ երախային համար դպրոցը կամ ընտանիքը բայց կ'ամբողջացնէ այս երկուքը :

Լաւ խաղացող երախան է որ պիտի գամոնայ լաւ մարդ եւ մեղի կը մնայ լաւ խաղներ զայն եւ հոկել իր խաղուն վրայ :

ԱՐՄԷՆ ՇԱՆԹ

Message d'Amitié


A l'occasion du premier numéro du journal Häi Ari, nous sommes heureux d'adresser à nos frères Scouts et Eclaireurs de France nos sentiments fraternelles les plus dévoués.

Nous désirons que notre journal reflète bien l'activité des Scouts Arméniens. En ajoutant deux pages en Français et en anglais à notre journal édité en Arménien, nous avons voulu créer un nouveau lien entre nos frères du monde entier et nous-mêmes.

Nos amis y trouveront le résumé de notre activité et des nouvelles de l'activité du Scoutisme dans le monde entier.

Des messages d'amitié de nos amis dispersés dans le monde entier viendront y ajouter une preuve nouvelle de la solidité de la fraternité scoute.

G. I.



Eduard Bakhchis



Greetings and Best Wishes

from ALL of us

for

Christmas 1933 and New Year 1934,

*Heather Peter Betty
Olave Baden-Powell
Baden-Powell*

TWM ...
his mark
SHAWGM -



Վերի գեղեցիկ նկարը ցոյց կուտայ Լորտ Պէյտըն Բառլի եւ իր ընտանիքին ուղարկած շնորհաւորական բարբը ուղղուած Հայ Արթներուն եւ սոսրագրուած տանը բոլոր անդամներուն կողմէ, չմոռնալով երկու շնիկները: Քարբը գծուած, գրուած եւ խմբագրուած է Սկասու պետին կողմէ: Հարկ կա՞յ շեշտելու անոր արժէքը մեզի համար ...

LE CONGRES NATIONAL DE L'ASSOCIATION

Le Dimanche et le Lundi le Pâques le chefs et les Commissaires de l'Association des Scouts Arméniens se réuniront à Marseille pour leur 3^e congrès national. Depuis la fondation de l'Association de grands progrès ont été réalisés et ce congrès sera le point de départ d'une nouvelle et encore plus féconde activité.

LA FETE ANNUELLE DE LA REGION DE PARIS

Les scouts et les louveteaux Arméniens donneront leur 9-ème fête annuelle le Dimanche, 18 Mars à 14 h. 30 dans la Salle des Ingénieurs de l'Ecole Centrale, 8, Rue Jean Goujon

Paris (8^e). Cette matinée est devenue une tradition maintenant. En effet la première fête eut lieu en 1926. Tous les ans les Scouts français et étrangers ont participé avec éclat à cette belle manifestation. Il en sera également de même cette année.

ECHANGE

Nous prions très cordialement les rédacteurs des revues de scoutisme du monde entier de nous envoyer leurs revues. Cela nous permettra de nous tenir toujours au courant de leurs efforts et rendre compte aux scouts Arméniens de l'activité du scoutisme mondial. Merci d'avance pour cette Bonne Action.

Häi Ari.

Hubert MARTIN et les Scouts Arméniens



**Hubert Martin Esq. Directeur du Bu-
reau International de Scoutisme**

Dans notre prochain numéro spécial nous publierons le magnifique et émouvant article que vient de nous adresser Mr Hubert Martin. Les scouts Arméniens liront avec joie et fierté le message d'amitié que leur « Oncle » à bien voulu leur adresser, confirmant encore une fois toute la confiance et l'estime qu'il garde toujours pour ses « neveux » Arméniens.

ՄԻԶԱՋԳԱՅԻՆ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ

ՊէՅՐԸՆ ԲԱՌՈՒԼԻ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ

Անցեալ ամիս Սկաուտ Պէտք վիրա-
բուժական ծանր գործողութեան մը Էն-
թարկուեցաւ և ապաքինման ընթաց-
քին հիւանդութիւնը կրկնուած ըլլա-
լով շատ մտահոգութիւն պատճառեց
իր շրջանակին: Վերջին լուրերու հա-
մաձայն Պէյրը Բառու զարձեալ յաղ-
թած է այս ծանր հիւանդութեան և ա-
մբուղչ սկաուտութիւնը ամենամեծ
մտահոգութիւնէ մը փրկած:

Հիւանդութեան ընթացքին աշխար-
հիս չորս կողմերէն հարիւրաւը ֆիլո-
ներով նամակներ, քարթեր, ծրարներ
և բազմաթիւ հեռագիրներ հասան ա-
ռողջութեան մաղթանքներով:

Բնդհանուր պետը Հայ Արիներու
Միութեան կողմէ քանից գրեց Պէյ-
րին Բառուին, որ հակառակ իր վիճա-
կին պատասխանեց իր լուրերը զրր-
կելով: Միջազգային գրասենեակը մեկ
միջտ տեղեակ պահեց Սկաուտ Պէտին
վիճակին:

— 00 —

ՃԵՄՊՈՐԻԵՆ ՎԵՐԶ

Պուտարէչթի ՃԵՄՊՈՐԻԻ իրարյա-
կան արդիւնքը շատ յաջող եղաւ, 15
չազար օտար սկաուտներ մասնակցե-
ցան և բոլորն ալ հաղիւ իրենց երկիր-
ները վերագարած իրենց խորին ե-
րախտագիտութիւնը յայտնեցին հուն-
գար սկաուտական կազմակերպութեան
որ այդքան գուրգուրանքով և անհեղ-
ծօրէն հիւրասիրեց զիրենք:

— 00 —

ՄԻԶԱՋԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

1933 - 1935-ի համար միջազգային
սկաուտական կոմիտէին անդամ ըն-
տրուեցան՝ Լորտ Համբթըն (Անդիկու),

Մաժօր Լիպլրաթ (Շուէտ), Մ.Կասթ-
ման (Նորվեգիա), Բրօֆ. Սթրոմիլու-
(Լեհաստան), Կոմս Թէլէքի (Հունգա-
րիա), Վալթըր Հէտ (Ամերիկա) եւ
Կոմս Մարթի (Ֆրանսա):

— 00 —

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՅԱՌԱԶԻԿԱՅ
ՀԱՄԱՓՈՂՈՎՔ

Սկաուտական Միջազգային Համա-
ժողովը տեղի պիտի ունենայ 1935-ին,
օգոստոս ամսուան ընթացքին Սթօք-
հօլմի մէջ (Շուէտ): Այդ Համաժողո-
վի ընթացքին պիտի որոշուի 1937-ին
տեղի ունենալիք ՃԵՄՊՈՐԻԻ վայրը եւ
ձեւը:

Միեւնոյն ժամանակ տեղի պիտի ու-
նենայ երէց սկաուտներու միջազգային
բանակումը:

— 00 —

ԱԻՍՏՐԱԼԻՍ

1934-ին Աւտորալիոյ մէջ տեղի կ'ու-
նենայ « Խաղաղականի շրջանի » ՃԵՄ-
ՊՈՐԻԻ, որուն պիտի մասնակցին Ճա-
րոն, Անդլիական զաղթավայրերու եւ
Ամերիկայի սկաուտներ:

Պէյրըն Բառու ինքը անձամբ ներկայ
պիտի ըլլայ այս ՃԵՄՊՈՐԻԻն:

— 00 —

ՀՆԴԿԱՍՏԱՆ

Կիւէլի Տնօրէն Ժ. Վիլսոն Պէյրըն
Բառուի կողմէ ուղարկուած է Հնդկաս-
տան, քննական պառոյտ մը կատարելու
եւ այցելելու Հնդիկ սկաուտները: Հայ
Արիներու Բնդհանուր Պէտին ինդրան-
քին համաձայն, Ժ. Վիլսոն մանրա-
մասն լուրեր պիտի բերէ Հնդկաստա-
նի Հայ Երիտասարդութեան եւ նախ-
կին Հայ սկաուտական խումբերու մա-
սնին որ 1909-ին հիմնած էին Կալկա-
թայի մէջ:



ԺՊՏԻՆՔ, ԵԹԵ ԿԱՐԵԼԻ Ե...

ԻՐԱԿՈՒՆՔ ՈՒՆԻ

Պարոն մը անուշեղէնի խանուք մը կը մտնէ եւ « կարօ » մը կ'ուզէ, ստացածին չհանելով եւ կուտայ զայն եւ անոր փոխարէն գաւաք մը օդի կը պահանջէ: Լաւ մը կը խմէ եւ առանց վնարելու կը փորձէ դուրս ելլել: Խանուք-պանը օճիքն կը բոնի:

— Ի՞նչ կ'ուզէք, կ'ըսէ յանախորդք:

— Զեր խմած օդին վնարեցէք, կ'ըսէ խանուք-պանը:

— Բայց փոխարէնը ձեզի կարօ մը տուի:

— Ան ալ չէք վնարած:

— Բայց ինչո՞ւ վնարէի ժանի որ չերայ զայն:

ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆ

Ճաշկերոյթի մը ժամանակ մարդ մը իր սեղանակիցներէն դրամ փոխ կ'ուզ-քէ:

— Սակայն պարոն, կը պատասխանէ միւսը, ես պատիւը չունիմ ձեզ հանչնալու:

— Ճիշդ ասոր համար է որ ձեզի կը դիմեմ ... միւսները զիս լաւ կը ճանչնան եւ ասոր համար փոխ չեն տար:

Վ. Է Ծ Մ Ը Ն Ե Ր Ը

Մարդ մը դրացիկն աման մը փոխ կ'առնէ եւ գործածելէ յետոյ եւ կը վերադանէ զայն: Քիչ վերջ ամանին տէրը յուզուած իր մօս կը վազէ.

— Եղբայր ջան, քեզի շնորհեռով աման մը փոխ տուի եւ ինծի կը վերադանէն զայն ծակած եւ անգործածելի:

Փոխ առնողը կը բարկանայ եւ

— Մի՛ առեր բարեկամ:

— Նախ, երբ ամանը եւ վերադարձուի շատ լաւ վիճակի մէջ էր ... երկրորդ (քիչ մը մտածելէ յետոյ), վայրկեան մը խորին եւ պիտի յիշես թէ երբ ամանը ինծի փոխ տուիր արդէն ծակ էր ... եւ վերջապէս իրման որ խելս գուլս եկաւ կը յիշեմ թէ երբեք բեզմէ աման փոխ չեմ առած:

Ստախօսներ ուշադրութիւն:



Հ Ա Յ Ր Ե Ն Ս Ս Ի Ր Ը

Խումբ մը մարդիկ կը վիճաքանին եւ ամէնին ալ իրենց կարգին կը գովեին հայրենիքնին: Յոյն մը շատ յուզուած կ'ըսէր:

— Յունաստանն է հայրենիքնիրուն ամենամեծը, չէ որ Յունաստանն է որ դուրս ելած են մեծագոյն փիլիսոփաները եւ գիտունները:

— Ճիշդ ասոր համար է որ ոչ մէկ խելօֆ է մնացած հոն, աւելցուց իր դիմացինը:



ԳԱՅԼԻԿ ԵՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլիկ մը օրական յիսուն սանքիմ կ'առնէր իր մայրիկն ամէն անգամ ըսելով. — « Բարի գործ մըն է, աղքատ կնօշ մը համար է »: Վերջ ի վերջոյ մայրը կը հարցնէ.

— Տղա՛ս, ինչո՞ւ այդքան կը հետաքրքրուիս միայն այդ խեղն ծեր կը նոշմով, ուրիշ աղքատներու չե՞ս հանդիպիր:

— Այս մայրիկ, բայց այս մէկը լաւ շագանակ կը ծախէ, փողոցին ան-կինը:

ԱՐԻ - ԶՈՒԱՐԹ



ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ

տեղեակ կը պահէ իր գործունեութեան եւ կը յուսայ շուտով լաւ լուրեր ուղարկելու: Մեր վստահութիւնը մեծ է իր հանդէս:

ՄԱՐՍԻՑ ԵՒ ՇՐՋԱՆ

Ճէմպօրիկն վերջ շատ գեղեցիկ ներքին աշխատանք: Հոն ալ թիւերը կրկնապատկուած են: Դեկտեմբերի հանդէս մեծ յաջողութիւն ունեցած է եւ մեր մասնանիւղը կ'աշխատի շատ համակրելի մը նուրբտի մը մէջ:

ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոսի գրկած պատուիրակութիւնը ճէմպօրիկն մեծ խաճախառը, եւ նոր գայլիկներու եւ սկաուտներու գալուատը մեր շարքերը ալ աւելի յուրացուց: Շրջանային խմբապետական կազմը գործունեութեան ընդհանուր ծրագիր մը ունի եւ արդէն յայտնի են նոր եւ բազալերիչ արդիւնքները: Մարտ 18-ին կուտան իրենց 9-րդ տարեկան ցերեկոյրը (1926 - 1934):

ԼԻԱՆ

Ճէմպօրիկն վերջ սկաուտները կը շարունակին իրենց գործունեութիւնը մեծ քափով. յիշենք սկաուտական դաստանիութիւններու եւ հայրենիկ դասընթացներու օգտակար արդիւնքը:

Գայլիկներուն քիւր յիսունը անցաւ, լինի շրջանը շուրջ հարիւրը կ'անցնի:

ՎԱԼԱՆ

Մեր սիրելի խմբապետ Պահանը



ՎԱՐՉԱԿԱՆ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒ ԸՆԴ ԺՈՂՈՎՔ

Սիրելի խմբապետ եղբայրներ,

Յառաջիկայ Մարտ 31-ին կը սկսի մեր կազմակերպութեան ընդհանուր ժողովը: Վեց տարուայ անխոնից աշխատանիք վերջ կը հրափրենի մեր բոլոր աշխատաւորները հպարտութեամբ եւ խանդավառութեամբ մասնակցիլ: 1928ի պգտիկ խումբը որ Հայ Արիներու Միութեան կորիզը դարձաւ, այսօր դարձած է զօրաւոր Միութիւն մը բազմաքի Մասնակիւթերով: Ֆրանսա եւ ֆրանսային դուրս, վեց տարուայ ընթացքին ամէն նակատի վրայ յաղբանակներ տարիներ եւ կ'արժէ որ բոլոր միասին եղբայրորդն միացած, անգամ մը եւս մեր հաւատքը յայտնենի մեր սիրելի կազմակերպութեան եւ ուխտենի շարունակէն մեր նիգերը նոյնիքան զոհողութեամբ եւ նոյնիքան հաւատքով:

ԵՌԱՄՄԵԱՅ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ


1934-Ի ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՏՈՄՍԵՐԸ

Գ. Խ. Քարտուղարութեան բոլոր մասնաճիւղերուն ուղարկուած է 1933ի վերջին եռամսեայի Հարցարան - Տեղեկագիրը: Բոլոր խմբապետները պարտաւոր են որոշուած ժամանակի ընթացքին այս Տեղեկագիրը վերադանել կեղուն:

«Հայ Արի»-ի միջոցաւ պիտի յայտարարենք ստացուած պատասխաններու մասին:

Պորձագիր խորհուրդը խմբապետին ուշադրութեան կը յանձնէ ինքնութեան տոմսերու հարցը: Միութեան անդամակցութեան միակ առաջայցը խմբապետական եւ սկաուտական տարեկան ինքնութեան տեմսերն են եւ ամէն խմբապետ պարտաւոր է կարելի եղածին չափ շուտ իր բոլոր սկաուտներուն յանձնեն: 1934-ի ինքնութեան տոմսերը:

ՀԱՅ ԲԱՆԱԿԱՎԱՅՐԸ



Ճեմպօրիի ընթացքին Հունգար սկաուտներու ընդհանուր պետ Կոմս Բոլ Թէլէֆէ եւ նախագահ Տոմաս Անդրե Բար կ'այցելեն հայկական բանակավայրը: Զախէն աշ՝ Կոմս Թէլէֆէ, ընդհ. պետ Գուրգէն Մեծատուրեան եւ Անդրե Բար:

ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ, ՀԱՅ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆ է: ԻՐ ՆՊԱՏԱԿՆ է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ ՊԱՏԱՆԻԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՖԻԶԻՔԱԿԱՆ ԵՒ ԻՄՍՅԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ, Ի ԳՈՐԾ ԴՆԵԼՈՎ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ:

ԱՅՍՈՐՈՒԱԾ ՀԱՅ ԱՐԻՆ ՎԱԴՈՒԱՆ ՀԱՅ ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻՆ է:

«ՀԱՅ ԱՐԻ»-Ն ՕՐԿԱՆՆ է ՀԱՅ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻՆ:

ԱԿԱՈՒՏՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒԻՆ

«Հայ Արի»-ն կը փափաքի ոչ միայն սկառտական պաշտօնաթերթ մը ըլ-լալ, այլ միեւնոյն ժամանակ հայ պատաններութեան նուիրուած ամսաթերթը :

Կը փափաքինք որ «Հայ Արի»-ն հետաքրքի ամբողջ հայ երիտասարդութիւնը, պիտի հրատարակենք զանազան յօդուածներ որ օգտակար ըլլան ոչ միայն սկառտաներուն այլ բոլոր կիցներ ամէն երկրի մէջ :

պատանիներուն :


Սիրով պիտի հրատարակենք յօդուածներ, ուրիէ որ ալ զան, որու կողմէն որ զրուած ըլլան, կը բաւէ որ օգտակար նկատենք հայ նոր սերունդին համար :

Յառաջիկայ թիւէն սկսեալ մասնաթիւնը, պիտի հրատարակենք զանազան յօդուածներ որ օգտակար ըլլան կիցներ ամէն կողմէն համէն երկրի մէջ :

ԱԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ


«Հայ Արի»-ի վերահրատարակութեամբ մեր բոլոր սկառտաները նոր սովոր մը եւս կ'ունենան իրենց սկառտական կրթութիւնը ամբողջացնելու : Ամէն թիւով դորձնական յօդուածներ պիտի տանը եւ պիտի սկսինք Բ. կարդի քննութեան պատրաստութեամբ, յետոյ պիտի տանք Ա. կարգի քննութեանց պատրաստել շարք մը դասախոսութիւններ : Պիտի հրատարակենք նաև հայկական դրօշակին մասին ուսումնասիրութիւն մը որ ամէն սկառտ պէտք է կարգայ :

Յառաջիկայ թիւով պիտի սկսինք նաև «մեր Միութեան պատմութիւնը» : Նորերը որ այսօր հանդիսաւ եւ ապահով սկառտառութիւն կ'ընեն հայ Արիներու Միութեան դրօշին տակ, Ֆլըրանսա, Եգիպտաս կամ Սուրբա, պէտք է գիտնան թէ ի՞նչպէս ստեղծուեցաւ մեր Միութիւնը եւ ինչ մեծ գեր կատարեցին մեր սուածնորդները եւ ըսկառուները, որպէսզի հայ սկառտառութիւնն ալ «զաղթականութենէ» դուրս դայ եւ միւս աղջերու կողքին ներկայացնէ հայ նոր սերունդին արժէքը :



ԵՐԵԲ ՆՎԱՐ ՃԵՄՊՈՐԻԷՆ

Զախէն աջ՝ Հայ Արիները Պատարեշի մէջ, կեդրոն՝ Հայկական բանակավայրին մուտք եւ վայրին դուռը, աջ՝ կողդիւ՝ Ճարոնական բանակավայրին մուտք եւ ընդունուր տեսքը :



ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒՄ ՄԻԱԽԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՇՐՋԱՎԵՐ

ՍԿԱՆՈՒՑՆԵՐՈՒՄ ԵՒ ԳԱՅԼԻԿՆԵՐՈՒՄ

IX ՏԱՐԵԿԱՆ ՑԵՐԵԿՈՅՑԹԸ

ԿԻՐԱԿԻ 18 ՄԱՐՏ 1934, ԿԵՍ ՕՐԵ ՎԵՐՋ

SALLE DES CENTRAUX
8, Rue Jean-Goujon (Champs-Elysées).

ՀԱՅ ՍԿԱՆՈՒՑԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ՍԿԱՆԻՏԻՆ ՈՒՂԵՑՈՅՑՑԸ

64 Եղ, պատկերագործք, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԱՐԴՅՈՒՆՔՆ

Գիր 5 Փրանք

Գիմել «Հայ Արդ»

ԿԱՅՁՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՕԲԵՐՖԵՐ

ՀԱՅ ՍԿԱՆԻՏՆԵՐՈՒՄ

Բ. 8 Պ. Գ. Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն 1930

Գիր 1 Փրանք

Գիմել «Հայ Արդ»